

ՀԱՅԻԿ

ՊԱՏՎԵՐԱՁԱՐԴ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
ՏՂՈՑ ԲԱԺԻՆԸ



Ի. ՏԱՐԻ

Բ. Երջան, Թիւ 47—48



Երդ ՊՐԱԿԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆՆ է

Հայ Տղան (Ուսանալոր)

ԱՐՄԷՆ ՀՈՒԽԻՆԵԱՆ

Շմիեկի մը Խօսակցոքին նր

ԲԱՐԵԿԱՄ ԲԺԻՇԿԸ

Թռուցիկս (Ուսանալոր)

ՍՍԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Եւրոպ. Երաժշտութիւն (Նօրայով)

ՅՐ. ՄԿՐՏԻՉԵԱՆ

Երեխ Ափ Ցորեն

Անտառկութիւն

Ինչ Որ Հետաքրքրան է (Երգող Զուկեր)

Հանելուկ և Հաւուկան Հարցում

Փիսիկներ՝ Պատկեր



Գին 20 գարա

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԳՈԼՎԱՅԻ ՀԱՄԱՐ

Կանանց յատուկ թիւր Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:
Տղոց յատուկ թիւլ Տարեկան 30 դրուշ:
Երկուքը մէկ Տարեկան 75 դրուշ:

ԳԱԼԻՑԻԱՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ
Կանանց յատուկ թիւր Տարեկան 54 դրուշ. Վեցամսիայ 27 դրուշ:
Տղոց յատուկ թիւը Տարեկան 30 դրուշ:
Երկուքը մէկ՝ Տարեկան 75 դրուշ:

ԱՐՏԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՒՅ

Կանանց յատուկ թիւը Տարեկան 12 ֆրանք:
Տղոց յատուկ թիւը Տարեկան 7 ֆրանք:
Երկու քը մէկ՝ Տարեկան 18 ֆրանք:

ԲԱՅԱՐՉՈՎԿԱՊԵՐՈՒ ԿԱՆԴԻՐԸ

Բաժնեզգինսերը կարելի է դրկել Օսմ. մանտաքառթով, փոխ" գրով, և կամ դրույթաթուղթով (20 հատր 20 գրույի հայուղով):

Սանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միան։

{زاغیک غزنه‌سی}

در علیه ده غلطده قورشو نیز خاننده نومرو ۷

«ԾԱՂԻԿ» ՀԱՆԴԵՍ

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունյու խան, թիւ 7

U u. q u. b u. t s q u. r u. v

REVUE "DZAGHIK."

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

ՓԱԼԱԳԱՇԵՐԵՎ

Աշխանձ կեզուագրւսկան բարձրագույն վարժարան

ԳԻՏԵՐՈԹԻ ԵԿ ՑԵՐՎԱՅՈ.Զ

Կ. Պողիս, Գասրգիւղ, Մկոհիւրսւր հաստիք

7pqt Տարեշրջան

Ազգային եւ օտար ընտրեալ ուսուցչական խումբի մը կողմէ
բաց ի տոհմային ուսմանց եւ գիտութեանց տարերքէն, հիմ-
նական կերպով կ'աւանդուին հայերէն, օսմաներէն, ֆրանսերէն,
անգլիերէն եւ գերմաներէն լեզուները՝ հանդերձ խօսելավարքու-
թեամբ։ Մասնաւոր խնամքով կ'աւանդուին նաև տնարարու-
թիւնը, ձեռագործը, ձեւ ու կարը, դաշնակն ու ջութակը եւ գծա-
գրութիւնը։ Վարժարանին յայտագիրը փափառողաց կը զրկուի։
Բանակցութեան համար գիմել վարժարան, առ Տեսուն կամ
Տեսունէն։

ՅԱԶԻԿ

(676) Ի. ՏԱՐԻ—ԹԻՒ 47-48 (ՊՐԱԿ 6)

23 ՅՈՒՆԻՍ 1907

Համբազիսակ տպարարերին արօնաւելք Արևի էջենի կուսինեան
ալ իր յօմաւակամ աշխատայցորդիւնը նույրած է մանկանց
ծաղիկին, եւ իր առաջին ոսակաւորը նույրած է տիպուր Հայ
տղուն: Սհաւասիկ այդ էջը, —

ՀԱՅ ՏՆԱՆ

ԱՅ տղան եմ աշխատասէր ու խելացի,
Տունէն կանուխ կ'երթամ դպրոց, եկեղեցի.
Սիրեմ իմ տուն, որպէս իր բոյն սիրէ թռչուն:
Տուն, սիրելեացս յիշատակով միշտ ներշնչուն:

Պատուհամ ծնողքս, իմ օրերուս միծ հեղինակ,
Ծնողասէր զաւակներու ե՛ս օրինակ.
Տունի պէս ալ, սիրեմ դպրոց՝ տունն հանճարին,
Ուր մանուկներ կ'երթան ըլլալ ՄԱՐԴ օր մ'օրին:

Ծնողքիս չափ սիրեմ և իմ ուսուցիչներ,
Որ օրն ի բուն ջանքով անգուլ ու անձնուէր
Ճգնին կրթել մեր միտքն ու սիրտ ու մեր հոգին:
Պէս պէս բարի ուսումներով յոյժ թանկագին:

Սիրեմ, տունիս, դպրոցիս պէս, եկեղեցին,
Եկեղեցին, տունն արարիչ մեր Առողուածին,
Մեր հաւատքին, մեր կրօնքին այդ սուրբ տաճար,
Ուր բիւր բերնով մեղ կը խօսի մեր հարց հանճար:

Հայ տղան եմ, աշխատող, ժիր մեղու մտքի.
Ուսումներու ծաղիկներէն ամենաղգի

Ծծեմ հիւթ , հոյզ իմաստութեան անոյշ խորիսին ,
Ասպագային իմ փեթակիս կազմել խարիսխ :

Բոլոր ջանքս է սորվիլ աղէկ ու շարունակ ,
Ուսմանց մէն մի ճիւղին ընել միոքս ընդունակ .
Կը մրցիմ , մէջ ընկերներուս ամէնուն ալ ,
Յաջողակ ու յառաջադէմ աղան ըլլալ :

Ճանչնալ պարտքը , այս է ուսմանցս իմ նապատակ .
Զայն կատարել , ահա՛ փառքիս մնձ յաղթանակ .
Կ'ուսնին ամէնքն օր մ'երջանիկ ու մնձ ըլլալ .
Երջանկութիւն , ահա՛ կեանքն հուսկ իտէալ :

Յորչափ արիւնն երակներուս մէջ խոխոջայ ,
Հոգիս բոլոր թափովի անոր պիտի աենչայ ,
Խնձ , համնելու համար անոր , չունին սահման
Ո՛չ հորիզոն , ո՛չ լեռ , ո՛չ դաշտ , ո՛չ ովկչան :

Հայ աղան եմ աւոյգ , կայտառ , զգօն , գործօն ,
Նոյնինքն Աստուած չնորհ , հանճար ինձ տուեր ձօն ,
Որ աշխարհքին բոլոր տղոյն ըլլամ պարծանք ,
Ու իրաւունք՝ վայելելու ամէն պերճանք :

Աստուածատուրք այդ տիտղոսովն ես միշտ հպարտ ,
Պիտի քալեմ պատոյ ճամբուն մէջ անաղարտ ,
Ո՛չ մի խութ , խոչ չեն ընկրկեր իմ կրունկներ ,
Լոյն է զանոնք իր Ստիւքին մէջ մկրտեր :

Վայելելով ես ամենուն ալ մեծարանք ,
Արժանիքին ընծայելով իմ ակնածանք
Պիտի ըլլամ մտատիպարն ամէն աղոց ,
Որք կը սիրեն եկեղեցին , տունն ու գոյրոց :





ՓԻՍԻԿՆԵՐԸ

ԾՈՎԻ ԼՈԳԱՆՔԸ

Ա ՄԱՆԱԿ եկաւ, քրտինքը կը թրջէ ձեր մարմնը: Սրճակուրդին կը սպասէք անհամբեր: Երեսնիդ, Պ ձեռքերնիդ կը կարմրին, քրտինքիսաշ կ'ըլլաք: Այս տաքին ամէնէն առողջապահական և ամէնէն հաճելի զրօսանքը ծովի է: Հոգանքի ժամանակն է:

Մար մինին առողջութեան համար ջուրը միծագոյն դերը կը կատարէ: Հուացուիլը, մանաւանդ ամբողջ մարմնով լոգանք ընելը կը զօրացնէ գնդերները և ջիզերը: Շատ մը հիւանդութիւններ կան որոնք միայն լոգանքով կը դարմանուին:

Ծովի ջուրը կը պարունակէ կարգ մը հանգային նիւթեր և ալեր, և ասոր համար է որ լեղի է համը: Այս աղերն են պատճառ ծովի ջուրին օդուակարութեանը: Սակայն ամէն ծովի մէջ և ծովի մը ամէն կողմերը նոյն չափով չէ բաղադրութիւնը: Ծովի մակերեսին տղի քանակը խորի ջուրերու աղէն պակաս է: Եզերքի ջուրերուն մէջ աղերը աւելի շատ են քան բացերունը: Հարաւային ծովերը աւելի աղի են հիւսիսային ծովերէն: Ծովի ջուրերուն աղին քանակը կախում ունի չոգիացումին աստիճանէն:

Ծովի ու գետի ջուրը մորթին ամրութիւն, առողջութիւն կուտայ: Մորթային գործունէութիւնը կ'ոգեւորէ, յօդաւորումները կը պրկէ, գնդերներու ուժը կ'աւելցնէ, որով մարմննը կը դօրանայ: Ջուրը երբ մարմնին հետ հաղորդակցի, ներքին գործունէութիւն մը կը սկսի մարմնին ներս ու արեան շրջանը կ'ոգեւորի, չնչառութիւնը կ'արագանայ, դիւրաշարժութիւնը կ'աւելնայ, մարսողութիւնը կը դիւրանայ, ախորժակը կ'աւելնայ: Մէկ խօսքով մարմնին գործունէութիւնը շատ աւելի կը կանոնաւորուի:

Ծովի ջուրը և օղը ախորժակը կը բանան դգալի կերպով բայց պէտք չէ բնաւ այս առաւելութիւնը չափաղանցութեան տանիլ: Միշտ պէտք է չափաւոր ուտել: Ծով մտնողները պէտք է ուտելիքը նկատի առնեն:

Ծով մտնելու ատեն տեղն ալ պէտք է նկատի առնել: Լոգանք ըլլալիք տեղին յատակը ցեխուա կամ խոչոր քարերով ըլլալու չէ: Ամէնէն յարմարը հոն է ուր գետինը հարթ և աւազուտ է: Հովդէմ եղած տեղերը հարկաւ աւելի մաքուր կ'ըլլան: Խոտերով ծածկուած տեղը աւելի հաճելի կ'երեւայ աչքերու, սակայն առողջական տեսակէտով վնասակար է քանի որ սէղերը և խոտերը ջուրը անշարժ վիճակի մէջ կը դնեն և նեխում կը գոյանայ

հոն : Ճախճախուտ, ցեխոստ գետիններու վրայ լուացուիլը վեասակար է :

Ծովային լոդանքի համար կարեւոր խնդիր մըն է թէ ե՞րբ մտնելու է, ո՞ր ժամուն, և ո՞րչափ մնալու է ջուրին մէջ :

Ծով մտնելու լաւագոյն ժամանակին է առատուն կանուխ, կամ կէս օրէն Զ կամ 5 ժամ եաքը, այսինքն լիրիկուան դէմ : Այդ ժամերուն ծովը ամէնէն բարեխսառն վիճակին մէջ է . ո՛չ շատ տաք է և ո՛չ ալ շատ զով :

Մտնելու ատեն պէտք չէ ուժգնութեամբ ցատկել կամ ծովին մէջ բռուն ու շատ մը շարժումներ ընել : Բայց անշարժ մնալն ալ նպատակայարմար չէ : Պէտք է լողալ ծանր շարժումներով, ոտքերն ու ձեռքերը շարժելով : Այս պարագային միայն հարկ եղած օգուտը ձեռք կը բերուի :

Ո՞րչափ պէտք է մնալ ծովին մէջ : Աս ալ կախում ունի ջուրին ջերմութեան աստիճանէն և լուացուողին վիճակին : Երբ ջուրը տաք է, կարելի է աւելի շատ մնալ, բայց միշտ չափաւոր : Շատերու համար 10—15 վայրկեանը բաւական է : Բայց զօրաւոր կազմ ունեցող մարդիկ, և տղաքները կրնան կենալ մինչև կէս ժամ : Ժամերով ջուրին մէջ մնալը օգուտ չունի բնաւ, ընդհակառակը սպասուած օգուտը կը պակսնցնէ : Արդէն մեր մարմինը մեզի կիմացնէ թէ ո՞րչափ մնալու հնք ծովին մէջ : Երբ լոգանքի պահուն դող մը, մսիլ մը դայ վրանիդ, ատիկա ազդարարութիւն մըն է որ պէտք է ելլէք ծովին : Ասոր հակառակ ընթացքը երբեմն գէն հետեւանքներ կ'ունենայ :

Լոգանքէն առաջ և ետքը մարմինը պէտք չէ յոզնեցնել, բացարձակ հանդիսատ ալ պէտք չէ ընել : Ծով գացած ատեն պէտք չէ վազել, յոգնիլ : Ծովէն ելլելէ ետք ալ պէտք չէ բռուն շարժումներ ընել : Ջուրէն ելլելնուդ պէս պէտք է մարմիննիդ չորցնէք աղէկ մը, և անձեռոցով մը շփէք : Լոգանքէն ետք մարմինին շփումը և ետքը թեթև պատոյտներ շատ օգտակար են առողջութեան :

Տղաքները յանդուգն են ծովի մէջ : Ասկայն ծովը յանդզնութիւնը չի սիրեր, անմիջապէս կը պատժէ : Ձենէ շատեր, իրենց քաջ լուզորդ ըլլալը ապացուցանելու համար բացերը կ'ելլեն, եղերքէն կը հնուանան, և ահա յանկարծ ուժերնին կը կտրի, մարմիննին կը տկարանայ, չեն կրնար շարժիլ, կը պօռան, կը գոռան, և սակայն ո՞վ պիտի լսէ, ո՞վ պիտի կրնայ անմիջապէս փութալ հոն : Ալիքները ողողած են զայն, ջուրերը հոսած են անոր կոլորդնի վար, սատամոքսը, աղիքները կ'ուսին և վայրկեանէ մը ետք ծովին յատակն է արդէն :

Ո՞չ քաջութիւն կայ եղերքէն շատ հեռանալուն մէջ, ոչ ալ
օգտակարութիւն: Եղերքի մօտակայ ջուրերը աւելի շատ աղ կը
պարունակեն քան բացերը: Հետեւարար այդ խօլ արշաւը անիմաստ
է և անտեղի, արշաւ մը որ շատ անդամ անմեղ և պարկեշտ տղոց
տիսուր վախճան մը միայն տուած է:

ԲԱՐԵԿԱՄ ԲԺԻՇԿԸ

ԹՐՈՒԻՑԻԿԱ

(ՓՈՔՔԻԿՆ ՄԱՐՏԻՐՈՍ Ա. ԱԼԷՔՍԱՆԵԱՆԻՆ)

Օ՞՞ն վեր ելիր վեր ելիր,
իմ գեղեցիկ թռուցիկ՝
Ամպերուն քով բարձրացիր,
իբր արծիւ ոլացիկ:

Առասանս երկայն է՝
Որչափ ուզես ելիր վեր,
Տեղս ընդարձակ ու մեծ է՝
Զկան քեզի արգելքներ:

Դպրոց չկայ դաս չկայ՝
Քաղքէն հեռու ենք արդէն,
Ես ալ ազատ եմ հիմա՝
Գիրք ու տետրակ կարդալէն:

Հովը ահա կը փչէ՝
Թող տամ պիտի ալ քեզի,
Ճիշդ օ՞ն ժամը յարմար է՝
Թռիր բարձրերն երկնքի:

Օ՞ն վեր ելիր վեր ելիր,
Իմ գեղեցիկ թռուցիկ,
Առասանս երկայն է,
Որչափ ուզես վեր ելիր:

ՍՍԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

ԵՐԵՔ ԱՓ ՑՈՐԵՆ

(ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)

ԱկերչԱՐԴ Սթէյնը անուն մարդ մը կար, որ ունէր երեք զաւակ, Ատոլֆ, Հայնրիխ և Պէրնարտ անուն:

Օր մը Կէրհարդ իր երեք զաւակները կանչելով ըսաւ .— Տղաքս ձեր սիրելի հօրեղբայրը այնչափ ծանր հիւանդ է որ բժիշկները յուսահատած են : Արդ, ձեր հօրեղբայրը ինծի կը գրէ որ երթամ անգամ մը տեսնեմ զինքը՝ դեռ չմեռած : Հաւանական է որ այս ամառ ձենէ հեռու պիտի գտնուիմ: Կը յուսամ որ դուք հոս հանգարտ կը կինաք: Զեր հիւանդ հօրեղբայրը կտակ մը ըրած է, որուն, կը ինսդրեմ, ուշադրութեամբ մտիկ ըրէք: Զեր հօրեղբայրը սապէս կը գրէ. «Ատկէ մեկնելէդ առաջ մէյ մէկ ափ ցորեն տուր երեք զաւակներէդ իւրաքանչիրին, պատուիրելով անտնց որ այդ ցորենը գործածեն ինչպէս որ օգտակար կը կարծեն: Վերադարձիդ իր ցորենը ամենէն օգտակար կերպով գործածողը պիտի վարձատրես այսպէս՝ ինչպէս պիտի իմացնեմ քեզի» :

Սթէյնը իւրաքանչիւր տղուն մէյմէկ ափ ցորեն տալէ ետքը ճամբայ ելաւ իր եղբօրը քով երթալու :

Բաւական ժամանակ ետքը որ մը տղաքը տեսան որ կառքով մարդ մը կուգար դէպ ի իրենց գիւղը, և ձեռքը թիթեղէ փոքր մնտուկ մը ունէր :

Պերնարտ գոչեց, «Հայրի կս է, հայրի կս . . .»

Երեք տղաք վազեցին իրենց հայրը դիմաւորելու, համբուրեցին դայն, և այնչափ կ'ուրախանային անոր ողջ առողջ դառնալուն վրայ որ . . .

Հայրը քիչ մը հանդստանալէ ետք, ըսաւ որդւոցը .— «Սիրելի զաւակներս, ձեր հօրեղբօրը մահուան ատենը անոր քովն էի: Խաղաղ և երջանիկ մահով մը վախճանեցաւ: Կտակով մը իր բոլոր ստացուածքը կը թողու ձեր մէջէն անոր, որ ամենէն օգտակար կերպով գործածած է ափ մը ցորենը զոր ձենէ ամէն մէկուն տուի, երբ ասկէ կը մեկնէի: Օ՞ն, տեսնեմ: Ի՞նչ ըրիք ցորենը:

Ատոլֆ ըսաւ .— «Հայր, ես պահած եմ ինծի տուած ցորենդ: Փոքրիկ մնտուկ մը շինել տալով անոր մէջ լեցուցի, և դրի չոր տեղ մը ուր անաղարտ, անխարդախ մնացած է:»

Սթէյնը խոժոռ դէմքով նայելով իր անդրանիկ զաւկին, ըսաւ .— «Տղաս, ցորենը պահելով քեզի կամ ուրիշներուն ի՞նչ օգուտ ըրիր: Ոչինչ: Այսպէս ստակ դիրելով կամ պահելով մարդ-

ո՞չ իր անձին և ո՞չ ուրիշներուն օգուտ կ'ընէ : Բան մը օգտակար կերպով գործածելու կերպը այս չէ :»

Յետոյ խօսքը երկրորդ որդւոյն ուղղելով ըսաւ . — «Հայնրիխ , դուն ինչ ըրիր ցորենը :»

Հայնրիխ ըսաւ . — «Հայր , այն ցորենը ես ալիւր ընելով գեղեցիկ կարկանդակ մը շնորհ տուի և կերայ :»

Հայրը երկրորդ որդւոյն պատասխանին ալ չհաւնելով ըսաւ . — «Յիմար տղայ , այսպէս ընելով ցորենը կորուսիր : Ցորենը և ստակը օգտակար կերպով գործածելու եղանակը այս չէ :»

Վերջը գարձաւ երկրորդ որդւոյն և ըսաւ . — «Դուն ինչ ըրիր ցորենը :»

Տղան ժպտեցաւ , և հօրը ձեռքէն բռնելով տարաւ դէպի դաշտը : Երբ եկան իրենց արտին քով , Պերնարտ ըսաւ իր հօրը . — «Հայր , տուած ցորենդ ցանեցի այս արտին մէջ , և տե՛ս , ինչ եղած է :»

Այս ըսելով ցուցուց ցորենի ոսկեգոյն հասկերը որ արտին մէկ կողմը աճելով վէտ վէտ կը ծածանէին քաղցրիկ զեփիւոնիրէն :

Հայրը ուրախացաւ , և ձեռքը դնելով Պերնարտի գլխուն վրայ , ըսաւ . — «Տղաս , դուն ալէկ ըրիր : Ցորենը ամէնէն օգտակար կերպով գործածելու եղանակը այս է : Հօրեղբօրդ ժառանգութիւնը առնել քեզի կը վայլէ : Ինչպէս գործածեցիր ափ մը ցորենը , նոյնպէս ալ գործածէ ժառանգութիւնդ . օգտակար կերպով : Մի պահեր զայն , ինչպէս Ատոլֆ պահեց իր ցորենը , և քեզի համար միայն մի՛ գործածեր զայն , ինչպէս ըրաւ Հայնրիխ իր ցորենը : Գործածէ զայն ուրիշներու համար , այսինքն աղքատներու , այրիներու , որբերու և փոքրիկներուն համար : Պիտի չմոռցուի քու այդ գործդ և առատապէս պիտի վարձատրուիս :»

Պատանի մը տասնեհինգ տարեկան հասակին ինչ վարք ու բարք որ ունենայ , գրեթէ բոլոր կեանքին մէջ այնպէս կը մնայ : Եթէ այդ հինգ տարուան մէջ պատանին ուշադիր կամ անուշադիր , խոհեմ կամ անխոհեմ , աշխատասէր կամ ծոյլ , ճշմարտախօս կամ կեղծաւոր , պարկեշտ կամ անպարկեշտ է , մինչև վերջը այնպէս կը մնայ : Մարգարէութիւն պէտք չէ հասկնալու համար թէ քսան տարուան երիտասարդ մը ի՞նչ տեսակ մարդ մը պիտի ըլլայ :

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ (3)


ՅԱՒԵԼՈՒԱԾԱԿԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳԻՇԵՐ

2ՍՅՆԱՆԻՇՆԵՐՈՒՆ ԴԻՐՔԻ ՏՈՂԱՇԱՐԻՆ ԴՈՒԲՈ

ԵՐԲ ձայնանիշները տողաչարէն դուրս ; վրան կամ տակը զբուիլ պէտք ըլլայ, պղտիկ գիծեր կը գործածեն որոնք լրացուցիչ գիծեր կը կոչուին :




Տողաւարի անկի ձայնանիշները



Տողաւարի վրայի ձայնանիշները

Մանօթուրիւն . — Իլէ տը սօլ = Սօլի բանալիին լաւ մը վարժուելու համար պէտք է բաւական ատեն զրաւոր վարժութիւններ ընել, որնք պէտք է կարճ ըլլան սակայն : Այս վարժութիւններուն համար, պէտք չէ անմիջապէս երաժշտական բռնդը . ուսանողները իրենք պէտք է գծեն տողաչարը որ և է թուզթի վրայ . ասոյ աւելի լաւ և հաստատապէս կրնան սովորիլ գիծերուն, միջոցներուն անունները :

Վարժուրիւն Ա . — Հետեւեալ հրահանգներուն ձայնանիշներուն անունները գրեցէք իրենց տակը, յետոյ ընդօրինակեցէք միշտ իւրաքանչիւր ձայնանիշի անունները տալով :



Պարտականութիւն Բ. — Գծեցէք տողաշար մը, դրէք Սօլի բանալին, գրեցէք սօլի բանալիին պարունակող բոլոր ձայնանիշները:

Գծեցէք ուրիշ տողաշար մըն ալ, գրեցէք հետեւեալ ձայնանիշները, մի, փա, աօլ, լա, սի, տօ, րէ, մի, ու գրեցէք տողաշարին վրայ սօլէն սօլ:

Գծեցէք տողաշար մըն ալ, դրէք միշտ սօլի բանալին, գրեցէք տողաշարէն դուրս վրայի ձայնանիշները, տակի ձայնանիշները:

Գծեցէք տողաշար մըն ալ, դրէք բանալին, գրեցէք տողաշարի բոլոր ձայնանիշները, տակի և վրայի ձայնանիշներն ալ միասին:

Ապահով եմ որ պիտի հետեւիք այս հրահանգներուն, որով պիտի կընաք ընտելանալ նաև ձայնանիշներու դիրքին: Պէտք է գիտնալ որ առանց ասոնք լաւ կերպով սովորելու կարելի չէ շրունակել:

ԵԱՐՈՒԹԻՒՆ ՄԿՐՏԻՉԵԱԾԱՆ

ԱՆԱՌԱԿՈՒԹԻՒՆ

Անառակ տղաքը ո՞րչափ վկասներ ունին գիտէք: Ահաւասիկ դէպք մըն ալ որ այս շաբթաւ պատահեցաւ:

Բերայի կողմը, սափրիչի մը եօթը տարու տղան, տուփի մը մէջ մոխիր գրաւ, վրան քարիւղ լեցուց և լուցկիով մըն ալ բռնկցուց: Ետքը այս վառող տուփը նետեց իրեն չափ աղջիկի մը վրայ, որուն հետ կը խաղար:

Աղջիկին հագուստները կրակ առին և պղտիկը սկսաւ ողջ ողջ այրիլ: Իր աղաղակներէն հասան դրացիներ և գժուարաւ մարեցին բոցերը:

Հիմա այս պղտիկ աղջիկը հիւանդանոց տարուած է և յոյս չկայ աղատելու:

Իսկ անառակ տղան շատ զղաց, լացաւ ըրածին վրայ, բայց ահօգուատ: Առաջուրնէ պէտք է խոհեմ ըլլալ:

ԻՆՉ ՈՐ ՀԵՏԱՔՐՈՔԱԿԱՆ Է

ԵՐԳՈԴ ԶՈՒԿԵՐ



ՀԱ բան մը որ նախանձը պիտի շարժէ մեր դպիրներուն :
Սէյլան կղզիին մէջ Պաթիքալօս անուն լիճ մը կայ,
որուն ձուկերը ներդաշնակ ձայներ կը հանին . հեռաւոր կամ մօտա-
ւոր երգերու կը նմանին իրենց՝ ջուրի երեսին մօտ կամ հեռու ըլ-
լալուն համաձայն :

Պաթիքալօս լիճին ձուկերը հազուագիւտ տեսակներ են : Իրենց
ձայնը այնքան մելամաղձուտ է որ , ջութակի մը մեղմ , անուշ
թրթռումներուն տպաւորութիւնը կը թողու :

Երբ գիշերը մակոյկով շշագային այդ լիճին վրայ , կը լսուին
այդ երգերը մերթ մօտէն մերթ հեռուէն , այս երգիչ ձուկերուն
բոյնին որչափ մօտեցուի կամ հեռացուի : Եթէ ջուրին զարնուի և
ականչ գրուի , կը տեսնուի թէ ձայները կ'աւելնան զգալիօրէն :


Դիտունները համաձայն չեն այս երաժիշտ—ձուկերուն որոշ
բնութեան մասին : Բայց տեղացիները կը վաստահեցնեն թէ ատօնք
ողորկ պատեան ունեցող ձահճացին տեսակ մը զեռուն են :

Նոյնիսկ ըսողներ կան որ այդ ձուկերուն ձայնը խուլ և անդօր
աղմուկ մըն է միայն , սակայն լիճին յատակը գտնուած խոռոշներէն
կրկնուելով արձագանգ կուտայ , և ձայնը կ'աւելնայ կամ կը մեղ-
մանայ որչափ որ ձուկը իր արշաւին մէջ մօտենայ կամ հեռանայ :

Աս ալ տեսութիւն մըն է , սակայն յիշատակելի է որ Պաթի-
քալօս լիճին ձուկերը միայն աս ձայները կը հանեն , և ուրիշ տեղ
չտեսնուիր իրենց նմանները :

ՄՏՔԻ ԶԲՈՍԱՆՔ

Թիի 6 ՀԱՐՑՈՒՄ



Ահաւասիկ 36 հատ կէտ : Ասոնցմէ 6 հատը այնպէս մը ջնջել

որ երբ ամէն տող վերէն վար, կամ աջէն ձախ համրուի, 5 ական
կէտ ունենայ:

Թիկ 6 ՀԱՆԵԼՈՒԿ

Երբ այբ ու բէնին երեք գիրերը քողլէ քողլ բերէք, և ծայրն ալ մասնիկ մը աւելցնէք, պիտի գտնէք զիս. — սա ալ ըսեմ որ շատ էական բան մըն եմ ևս սա աշխարհի վրայ:

թէ հարցումը և թէ հանելուկը լուծողներէն երկու հոգի վիճակով պիտի ստանան Յական ամիս Ծաղիկ:

Պատասխանները պէտք է գրել կողքին վրայի կտրօնին վրայ ,
կամ կտրնը պէտք է կցել պատասխանին : Հակառակ պարագային
բնդուների չպիտի ըլլան :

Մեր թիւ 5 հանելուկին լուծումն էր Գիրիք։ Սկիւտարէն Օր Եւգինէ Գլանունի հետեւեալ Կերպով պատասխանած է.-

«Իմ քովս արժէք չունին բընաւ,
Կըսես, ուսիի, արծաթ անբաւ»:
— Իրաւունք ալ ունիս հարկաւ,
Գիրքին յարգի ի՞նչ կալ իրաւ:

Կ'ըսես . «կու տամ աշխարհի լոյս» .
—Նաև մեզի դուն տաս մեծ յոյս .
Քեզմով սովորինք ի՞նչ են հանք , բոյ
Ո՞վ են Աղամ , Դաւիթ , Յիսուս :

Կ'ըսես թէ եմ քեզի լնկեր .
Ծատ շխտակ է դուն չես ինկել
Երբեք ձեռքէս , ինչպէս շկիր
Ձեռքէն տրդու մը շատակեր :

«Դիրքով պղտիկ, մե՛ծ իմաստով»
—Բայց դուն ո՞րքան ես ինքնազով.
Այլ կը ներեմ, օգուստիդ, քով
Ամէն գովիք քիչ են ապահով :

ԵԿԱԴԵՄԻ ԳԱԱՆՈՒՆ

Օրիորդը մեր բոլոր համելուկները այս տեսակ ուստանաւորներով
պատասխանած ըլլալով իբր քաջալերութիւն իրեն կը նուիրենք
մեր համակրելի աշխատակից Միսաք Մեծարենցի բանաստեղծու-
թեան գեղեցիկ գիրքէն Միհածան մը :

Խոկ հաշուական հարցումի լուծումն է .—

4	16	5	42	=34
15	2	44	6	=34
4	43	8	9	=34
44	3	40	7	=34
=34	=34	=34	=34	

Լուծողներն են .—

Պէշիբաշի Մայրուհեան վարժարանեն .— Հովիսիմէ Պօռուճեան , Յովակիմ Քուլլոյեան , Աղաւնի Քէօսէեան , Շնորհիկ Քէշիշեան , Հայկանոյշ Խդնատիոսեան , Արուսեակ Քիւրքնեան , Սիրանոյշ Դարիկեան , Արմենակ Խփէքնեան , Պետրոս Փարթամեան , Տիրան Զալկըճեան , Գէորգ Պաղտասարեան , Զգօն Հիւսէյինճեան , Գեղամ Ագիւլեան , Վահրամ Վարդովեան , Հայկուհի Միրիճանեան , Ստեփան Բրկաթպաշեան , Մարգիս Վարդերեսեան , Մաթիլտ Պիւլպիլեան , Մարգիս Փափազեան , Գառնիկ Գըլըճեան , Մարիամ Քիւրքնեան , Արաքսի Պօռուճեան , Յարութիւն Տէմիրճեան , Պաղտասար Պաղտասարեան , Կոստանդ Զիթճեան , Ա. Խդնատիոսեան , Նուարդ Բարսեղեան , Նուարդ Քիւրքնեան , Զաւէն Թնջարեան , Էլիզա Քիւրքնեան , Գառնիկ Պօռուճեան , Եղուարդ Զօփուրեան , Շնորհ Զիւմիթճեան , Յակով Ռնճեան , Արմենակ Թուման , Միհրան Քուլլոյեան , Հրաչեայ Փիշօֆճեան , Եղուարդ Թուլումպաճեան , Խաչիկ Սուճեան , և (Գասպար Զպուքճեան) : Գատզիւդի Արամեանեն .— Կեսարուհի Ֆրէնկեան , Երանուհի Մաղաքեան , Նուարդ և Ասրինէ Մաղաքեան , Հերմինէ Նագաշեան , Ասրինէ Ալէմտազլըեան , Օնիկ Սամուէլեան , Վահրամ Ճգնաւորեան , Զաւէլ Գաւթեան , Հերմինէ Տ. Յակորեան , Հերմինէ Էրզրումլեան , Արմէն Յակորեան , Աղնիւ Պէրպէրեան (Մարգիս Մելքոնեան , Մարտիկ Վարդանեան , Յարութիւն Համպաղեան , Հայկազն Մարկոսեան , Արուսեակ Եղիազարեան , Սեղրակ Աղատեան և Նուպար Եալուպեան) : Եհնիզարուի Ազգ վարժարանեն .— Վերմին Տատուրեան , Զ. Անդրանիկեան , Բարսեղ Բարսեղեան , Լուիզ Սարիմեան , Նուարդ Պալեան , Ասողիկ Մարտիկեան , Արաքսի Փանոսեան ,

Վահրամ Մոսիկեան, Վահրամ Մարտիկեան, Մկրտիչ Սիմօնեան,
Գրիգոր Մազլմեան, Անթառամ Մազլմեան, Արուսեակ Զարֆճեան,
Համբարձում Կարսպետեան և Սանիկան Ասլանեան: Բերայի Էսա-
եան վարժարանեն: —Պողոս Արսէնեան, Վահան Պարտիդպանեան,
Հայկ Պէրպէրեան, Բարազամ Գայլեան, Սորեն Ճանեան, Լուցիքա
Գարանեան, Վերմին Բէքմէզեան, Մարտիկ Զիլինկիրեան, Ցիլօ
Գրրքճեան, Նշան Գույումճեան (Թորգոմ Իզմիրեան), և Միհրան
Յոլսէփեան): Մայր վարժարանեն: —Հայկ Պարտիդպանեան,
Նուարդ Աղաջրաքեան, Տրդրան Թամրդեան, Օնսիկ Նշանեան,
Մկրտիչ Պիւլպիւսան, Աստղիկ Պողոսեան, Յակոբիկ Անառեան,
Համբարձում Պչաքճեան, (Մկրտիչ Գազաղեան, Մառի Գազաղեան
և Փայլինէ Պողոսեան): Խսկիւտի վարժարաններեն: —Եւզինէ
Գրուտոնի, Զարմայր Այճեան, Արմէն Խնդունի, Նուարդ Խսակիւլ-
եան, Ջունդ Մմբատեան, Ժիրայր Մմբատեան (Ժիրայր Մխսաքեան):
Կէտիկ Փաշային: —Շաւարչ Մրզեան, Հայկ Աշճեան, (Հերմինէ
Համբարձումեան): Խասպիւդի Ասատուրեան, Հայ-
եակ Գոսմաքեան, Խայիկ Միհրանեան, և (Արշալոյս Մելիքեան):
Բագրատունի վարժարանեն: —Մկրտիչ Մէստեան, Հրանդ Գուրապ-
եան (Դրիգոր Գալանօղեան): Տէմիրեան վարժարանեն: —Վերմին
Խաչերեան, Գեղամ Մեսիսեան, Մկրտիչ Տէմիրեան: Կեղր. Անահա-
կրթանեն: —Հրանդ Զէքի, Մարգիս Տիւրկէրեան: Դուրույշելիի
վարժարանեն: —Լիպարիս Թնտղեան, Արամ Թէոփիլեան: Գնալրեն.
—Վաղարշ Յ. Գորեան և (Միքայել Խօչարեան): Դումզարուի
դրսին: —Գրիգոր Մարգիսեան և (Արամ Ազնաւոր): Մագրիգիւղեն.
—Հայկ Գալէստէրեան, Գեղանոյշ Աղապէկեան: Սամարիոյ Անա-
րաս Յղութեան վարժարանեն: —Որուսեակ Շահպաղեան և Հոփի-
սիմէ Հէքիմեան: Մարգեարեն: —Երուանդ Գալփաեան և (Հօմէնի
Զարքլեան): Պերպէրեան վարժարանեն: —Վահան Խարբուրդիկեան:
Սամարիոյ Ազգ վարժարանեն: —Խաչիկ Պալլարեան, Հայկանոյշ
Զարէնեան: Փաղապշեան վարժարանեն: (Հերսիլիս Խաննեան):
Մեծ-կղզիկեն: —Կարապետ Գալանեան, Գարբալին: —Պէտրիս Ճէ-
րանեան, Արևալուտզիւդին: —Արշակ Ալեանաքեան, Էրենգիւղեն
Արշալոյս Ամէննեան, Ս. Լուսաւորիչ ուսումնարանեն՝ Զարեն
Հէքիմեան: Գատրզիւդի Անարաս Յղութեան վարժարանեն՝ Վերմին
Կուրտիկեան: Բանկալրիկ Աղբատահրացեն՝ Սաթենիկ Ակոնեան,
Օրքագիւդին՝ Մարի Մուրատեան: Աշխանսի վարժարանեն՝ Գալինիկ
Մերկերեան, Ժան Պաթիսրեն՝ Մկրտիչ Մարը Պէյեան, Կէտիկ Փա-
շայի ամենկ. վարժ. կեն (Ժան Խլվանեան): Նաև, Օրտաչէս Հայ-
կունի, Կարպիս Վէզիրեան, Առաքել և Թալէսո Կոստանեան,
(Դրիգոր Պահրի): Ատաբազարէն՝ Վահան Մ. Բարսեղեան:
Փակագիծի մէջ եղածները միայն հանելուկը լուծած էին:
Ասոնցմէ վիճակը շահեցան Պէտիկթաշի վարժարանէն Շնորհք
Զիւմրիւթեան և Ենիկ Գաբուէն Արաքսի Փանոսեան, որոնք
Կստանան Յական ամիս Մաղիկ: